

Ագոնց, Արուեստ Դիոնիսեայ Քերականի,
Պետրոգրադ, 1915 էջ XIII: Ակինեան, Մով-
սէս կթղ. էջ 208: Կար. թ. 2329:

Դ. — Մարտիրոս Զահրնկալ, Դրիչ,
1631ին Ստեփանոս քահանայի օրինակած
Ժողովածուն սրբագրած է և եօթ տետր
զրած՝ գրքին վերջը. — Մովսէս կթղ. էջ
208: Կար. թ. 2329:

Ե. — Մարտիրոս Ընթերցող, վերոյիշ-
եալ Ժողովածուին թուղթը կոկած է 1631
ին. — Մովսէս կթղ. էջ 208:

Զ. — Սիմէսն Սարկաւագ, Մաղկող,
1631ին ծաղկած է վերոյիշեալ Ժողովա-
ծուն. — Մովսէս կթղ. էջ 208:

Է. — Յովհաննէս Արդ. Զուղայեցի,
1667ին օրինակած է քաղուածոյ Աւետա-
րան մը. — Տաշ. թ. 558:

Ը. — Զաքարիա Սարկաւագ, Դրիչ եւ
Հեղինակ, 1670—99, որդի Մկրտիչ նօտարի
եւ լիանաղայի: Իր աշխատութիւններէն
յայտնի են.

1. — Ճառց, զոր նորոգած է 1670ին.
— Այրարատ, էջ 177:

2. — Մեկն. Գործոց Առաքելոց, Մատ-
թէսո վարդապետի, օրինակած է 1674ին.
Կար. թ. 1345:

3. — Պատմ. Վարդանանց, Եղիշէի.
Կից նախորդին. — Կար. թ. 1345:

4. — Պատմ. Նկեղեցւոյ, Առկրատայ, օ-
րինակուած ԺԴ. գարուն, նորոգման աշխա-
տած է 1676ին. — Կար. թ. 1640: Հրատ.
Մ. Վ. Տէր Մովսէսեան, էջ իԱ:

5. — Պատմագրութիւն, ինքնագիր, 16-
99ին, իրը շարունակութիւն Առաքել Դաւ-
րիժեցիի, երեք հատոր: Առաջին երկու
հատորները իր ձեռքով գրուած. — Կար.
թ. 1706: Տպ. Վաղարշապատ, 1870: Խոկ
Դ. հատորը, որ Յովհաննավանքի Կոնդակը
կամ Պատմութիւնն է, շարագրուած պիտի
ըլլայ 1687էն առաջ:

Թ. — Աթանաս Դրիչ, 1676ին, Առկ-
րատայ Պատմութեան վերստին նորոգման
առթիւ զրած է յիշատակարան մը. — Հր-
ատ. Մ. Վ. Տէր Մովսէսեան, էջ իԱ:

Ն. Վ. ՄՈՎՍԵՍԱՆ



ԲՆԱՄԴԱՑԱԿԱՆ

ՖՐԱՆՍԱԿԱՆ ՔՆՆԱԴԱՏՈՒԹԵԱՆ

ԵՐԵՔ ՍԻՒՆԵՐԸ

— — — — —

V.

Արդարև անցքը բնական է, և զիւրին՝
փոխանցումը որ առաջնորդեց Ձակէն մտա-
ծողներէն մտածումներուն: Կալուած չէր
փոխէր ան, այլ՝ տեսակէտը կը փոխուէր:
Զգտած էր նկատելու, այսինչ մարդուն,
յետոյ այնինչ, յետոյ տակաւին այն միւսին
մէջ, գաղափարներու խաղը, անոնց առըն-
չութիւնները և մասնաւոր կերպարանքը
զոր կ'առնէին ազուցուած գտնուելով միակ
և սահմաննեալ որոշ կերպով մը. Հրապուր-
ուած է ան այժմ նոյն հարցերուն ուսում-
նասիրութեամբ, և միշտ գաղափարներն են
որ զինք հմայած են: Բայց անոնց կը նայի
ուրիշ անկիւնէ. կ'անջատէ զանոնք անոնց-
մէջ որ զանոնք արտադրեցին, կամ, որ ա-
նոնց տուին իրենց վերջին ձեւը, զանոնք
նկատելու համար զատ, իրենք իրենց մէջ,
իրենց պարունակութեան և իրենց արժէ-
քին մէջ, նուև իրենց անդրադումնե-
րուն մէջ՝ մարդոց կեանքին վրայ, անոնց
բարոյականին, քաղաքականութեան, ըն-
կերպային հաստատութեանց վրայ:

Իր առարկայով, Ձակէի քննադատու-
թեան այս կերպարանքը մեզ նուազ կը
հետաքրքրէ հոս քան նախընթացները: Ռ-
բովհետև իր քննադատութիւնը, այժմ կապ
չունի գրականութեան հետ, գէթ ուղղակիւ
Ըսին, իրաւունքով անտարակոյս, որ տե-
ւական և ընդհանուր շահեկանութեամբ ա-
մէն երկ կը պատկանի, իրաւունքով, գրա-
կանութեան: Կարելի պիտի ըլլար նոյնպէս
պաշտպաննել, թերեւս, որ անշահախնդիր
հետախուզութիւնը, կատարուած՝ ճշմար-
տութիւնը զատելու դիտումով, ընդհանուր
գաղափարներու կալուածին մէջ, կը վե-
րաբերի քննադատութեան: Բայց իմաստը
այսպէս քննադատութիւն բառին իմաստը:
կը նշանակէ անոր տալ շատ մեծ ընդլայ-
նում և վտանգել, տեսնել աներեւութա-

նալը սահմաններուն որոնք զայն կը բաժն նեն միրծակայ մտաւորական այլ գործունէութիւններէ, և շփոթել իրական քննադատութիւնը գաղափարներու պատմութեան հետ, նոյն իսկ գիտական խուզարկութիւններուն հետ: Սահմանափակութիւնի հետեւաբար, միայն գրական քննադատութեան մէջ, պիտի կրնայինք զանց առնել ամբողջապէս վերջին հանգրուանէր Ե. Fauguet-ի գործունէութեան:

Պիտի չընենք այդ սակայն, որովհետև իր գործունէութեան այդ մասը մեզի կը հայթայթէ առիթը լոյսին գնելու մեր հեղինակին կարգ մը գաղափարները քննադատութեան հետ իսկ առնչութիւն ունեցող, և, երկրորդ, որովհետև ան յատկանիչն է քննադատութեան ձգտութեամբ մէկուն, որ կը թուի ըլլալ ամենէն երկարատեւններէն և կը թուի գլել միւս բոլորը:

Մեզի համար նուազ կարեւոր ա'յնքան ուրիշներու կարգին երկու հարց կը ծագի, արգարե, երբ մարդ կ'ուսումնասիրէ Ֆակէն իրեւ գաղափարներու քննադատ. ի՞նչ է գերը, արժէքը, օգտակարութիւնը, կամ վտանգը ընդհանուր գաղափարներուն, մասնաւորաբար քննադատութեան մէջ, և ի՞նչ են շարժառիթները որոնք ֆակէն հարկադրեցին լքել գրական քննադատութիւնը (Երբե՛ք ամբողջապէս) ընկերային և քաղաքական կարգ մը ըմբռոնութեամբ առաքեալի գերին համար որ գործնականապէս իրենը եղաւ Յրդ Հանրապետութեան՝ շահերու և կողմերու պղտոր գիրկընդիմումին մէջ:

Տեսանք, ֆակէն կը զգայ անյազթելի կասկած մը գրականութեան մէջ ամէն դրութենականութեան նկատմամբ, Անկ'արտայայտէ մտքի այս վիճակը, ինքն իր մասին խօսելով, ինչպէս կը հետեւի, Petit Jullerville-ի L'Histoire de la Littérature Française-ին մէջ ուր խմբագրեց ժամանակակից քննադատութեան վերաբերեալ գլուխը՝ և ինչ որ ան (ֆակէն) ինքզինքին կը զլանայ, — հաւանականօրէն իրեն կը պակսի այդ —, արուեստն է համոյթները բաղադրելու, գրսեւորելու՝ դարի մը ընդհանուր մտայնութիւնը, հետեւելու՝ օձապտոյտ գիծերուն յարակցութեանց և ազգութեամբ մէկ բառով, գրականուրեան մէջ ընդհանուր գաղափարներու արուեստն է, և «գրական

օրէնքներու ոգին»: Այս կասկածը, եթէ իրական իսկ ըլլայ, և մենք բազում ապացոյցներն ունինք անոր ուժին, վերագրելի չէ, կը հաւատանք, իր անկարողութեան, ինչպէս քննադատը, շատ համեստ, կ'ուզէ մեզ համոզել ատոր: Ապացոյցը, և չողջողուն, կը գտնուի իր վերջին արշաւին բազմաթիւ հատորներուն մէջ որոնց խորագիրները լիշտատակեցինք, և որոնք կը վըկային նշանաւոր գիւրութիւն մը ոչ միայն շարժելու ընդհանուր գաղափարներու կալուածին մէջ, այլ՝ յօրինելու իր հաշուն, փայլուն տեսութիւններ, կառուցանելու հիանալի պալատներ գաղափարներու որոնք, եթէ կը յենուն դիտուած եղելութեանց հաստատուն գետնին վրայ, չենցեր նուազ համարձակութեամբ գէպի երկինք իրենց լուսապսակ կատարը: Ատոր համոզուելու համար վերստին կարգացէք սա յօդուածը՝ Քաղաքական նարցեր, ուր հեղինակը կը կառուցանէ կտոր կտոր, ճարտար և գրաւիչ տեսութիւն մը բացատրելու համար թէ ՀՀրդ դարը ի՞նչ պիտի ըլլայ:

Ո՛չ, իր անկարողութեան պատճառով չէ որ ֆակէն ետ կեցաւ տարագելէ համութային բացատրութիւններ, զրական տեսութիւններ և գրական «օրէնքներու ոգին»: Անոր համար որ վտանգաւոր կը դատէր այդ գեղեցիկ գործերը, զեռ ևս շատ կարող էր ատոնց և նոյն իսկ սիրէր ալ զանոնք:

Կը սիրէր զանոնք, կասկած չկայ. ապացոյց, կերպը որով կը խօսի տեսութիւն կառուցանողներու ամենէն համարձակներէն մէկուն մասին, այդ «օրէնքներու ոգին»ի հեղինակին իսկ մասին, որուն զիրքին խորագիրը փոխ կ'առնէր քիչ առաջ, երբ ինքզինքին կը զւանար ընդհանրացումի կարողութիւնը՝ «Montesquieu-էն աւելի ո՛չ ոք, կիրքերէն ձերբազատ, հեշտանքով չէ վայելած գաղափարները: Տեսնել գաղափարները բխիլ, ցայտել, առատանալ, միանալ, միարանիլ, նիւթել, կազմել խումբեր և գրութիւններ, և աշխարհներու պէս, տեսնել ամենը «տեղի տալ իր սկզբունքներուն», զետեղել սկզբունքներ և տեսնել մեցեալն ամէն հետեւիլ առանց ճիզի... իմացականութեան ապահով և ճկուն այս խաղը կը կազմէ, իրեն համար, տեսակ մը

զայելք, գինովութիւն մը՝ նուրբ և խաղաղ»:

Բայց Ֆակէն գիտէր գիմադրել այս սէրին. իր խանդավառութիւնը գիտէր կամաւոր թումբեր կանգնել: ինչո՞ւ մրով հետեւ ընդհանուր գաղափարներու սէրը մը մզէ զանցառութեան և լսել կուտայ ի վերջո գիտելու ցանկութիւնը: Արգելք կը հանդիսանայ գիտողութեան և զայն կ'աներեւութացնէ: Ան ցանկութիւն մըն է հասնելու ճշմարտութեան որ կրնայ իրմէն հեռացնել այն որ զինք կը զգայ. զոհ կը դարձնէ հետախոյզը. կը հմայէ և կը կորսընցնէ: Ընդհանուր գաղափարներու սիրող մը շատ շուտ կը գոհանայ սղափիկ թուով եզրէ և գիտողութիւններէ: և, զանոնք միացնելով ընդհանուր գաղափարի մը մէջ, կը ցուցագրէ այս վերջինը, զայն կը պարզէ հաճոյքով, յաղթականօքէն, սիրով, մանաւանդ եթէ նոր է. և կը հրճուի անոր գեղով, փայլով, անոր սքանչելիքով», մինչև մոռնալ անոր իրականութիւնը զոր բացատրելու առաքելութիւնն ունէր այդ ընդհանուր գաղափարը:

Հարկ է ուրեմն զգուշանալ ամրողջութին ընդհանուր գաղափարներէն, խնամքով պահպանուիլ անոր դէմ, նոյն իսկ ատել զանոնք: Ֆակէն չերթար մինչև հոն: Այս տեսակէտէն շատ բարդ է իր մտային վիճակը. ո՛չ ոք, իրմէն աւելի լաւ պիտի կրնար զայն արտայայտել. թողունք խօսքն իրեն՝ «Ընդհանուր գաղափարներն անվրիպիկ և վտանգաւոր, հարկաւոր և ահաւոր են. անոնցմէ ունենալու համար մարդիկ կ'աշխատին, և աշխատանքէ ազատուելու համար աւելի երկար կը յամենան անոնց վրայ. և յատակօրէն ստորնութեան նշան է անոնցմէ չունենալը, մտքի ծուլութեան նշան՝ անոնցմէ շատ շուտ գոհանալը, մարզս երբեք չգիտցաւ թէ աւելի՝ չնորհաւորելի է անոնց համար թէ ոչ գանգատի արժանի, ոչ ալ՝ ունենալ անոնցմէ թէ ոչ պահպանուիլ անոնց դէմ»:

Այս շփոթութենէն ելլելու համար և լուծելու համար երկընտրանքը, Ֆակէն կը զգուշանայ, կարելի եղածին չափ, ընդհանուր գաղափարներէ, իսկական քննադատութեան մէջ, և զանոնք կ'օգտագործէ չափառութեամբ, ընկերային և քաղաքական հաստատութեանց, նախապաշարութեա-

բու և սովորութեանց, մէկ բառով գաղափարներու քննադատութեան մէջ:

Հոս վերստին կուգայ այն հարցը զորմենք մեզի կուտայինք քիչ առաջ: Ո՞ր մզումին կը հնագանդէր Ֆակէն, երբ քիչ բաժնուեցաւ դրական քննադատութեանը, զրադելու համար աւելի ևս աւելի ընկերային և քաղաքագիտական գիտութիւններով, բարոյագիտութեամբ և իմաստասկրութեամբ:

Դիտենք նախ որ այս տեսակէտէն Ֆակէն կ'ենթարկուի եղափոխութեան մը, քիչ մը նման Պրիւնթիէրի ենթարկուածին: Իր մեծ գիծերուն մէջ, քննադատ մըն է Պրիւնթիէր, որ կը դառնայ գործի մարդ և պաշտպան կաթոլիկութեան: Իր մեծ գիծերուն մէջ, քննադատ մըն է Ֆակէն, որ կը դառնայ, ոչ ճշգրտօրէն գործի մարդ, այլ՝ արթուռ խորհրդատու, ներողամիտ և ապահով առաջնորդ, խորաթափանց և ազնիւ գրաքննիչ քաղաքական, ընկերային և բարոյական բաներու: Արդ, ըլլալ խորհրդատու, առաջնորդ, գրաքննիչ, կը նըշանակէ մաս առնել գործօն կեանքին, զբուշաւոր և ձեւափոխեալ կերպով, սակայն և այնպէս գործօն կերպով:

Ուսումնասիրել մարզը իր գրականութեան մէջ, զայն ուսումնասիրել իր անցեալին մէջ. ապրիլ երկարօրէն և ընտաներար բոլոր երկիրներու և բոլոր ժամանակներու մտածողներու ընկերակցութեան մէջ. խառնել անդադար, զանոնք իմանալու, բացատրելու համար, բոլոր գաղափարները որ կը կազմեն հիմը կեանքի այդ խեղճ գիտութեան և երջանկութեան զոր մարզս կրնայ ստանալ աստ. զրադիլ այսկերպ ինչպէս Ֆակէն ըրաւ — երկար տարիներ, կը մղէ ելլել վերապահութենէն ուր մարդինքինք կը բռնէ անդադար արժանի համար իր նմաններուն կեանքին, և զայն առաջնորդելու թերեւու:

Մարդ ինքզինք կը զգայ աւելի լաւ պատրաստուած, աւելի ընդունակ հետեւարար, ըսկելու խօսքեր՝ արժան ունկընդորուելու և հետեւելիք՝ անոնց:

Նաեւ մարդ կը զգայ թերեւս գթութիւն մը մարդկային տառապանքին դիմաց, կիրքերէն ձերբազատ երկար կեանքէ մը ետք, յատկացուած ուսման և խորհրդածութեան: Քիչ մը պարապ կը նկատեն, վախճանի է,

գոյութիւն մը առանձնապէս յատկացուած գեղեցիկի յափշտակութեան և ճշմարիտի հետապնդման. մարդ կ'ուզէ բանի մը ծառայել: Ֆակէն պիտի ըսէր թէ բարիին հրամայականն է որ կը տիրանայ, շատ երկար ատեն աննկատ թողուած իր իրաւունքներուն:

Մին կամ միւսը, կամ շատերը այս պատճառներէն կը բացատրեն թերեւս վերաշին հանդրուանը մեր հեղինակին քննադատական գործունէութեան:

* * *

Երբ, էմիլ Ֆակէի մտածումին հետերկար ատեն յարաբերուելէ ետք, երբ անոր երկին ուշագիր նոր ընթերցումէ մը ետք, մարդ ներամփոփուի և փորձէ հասկընալ պատճառները որ իրեն արժեցին անմժխտելի ազգեցութիւն իր ընթերցողներուն վրայ, կը զգայ թէ անոր հեղինակութիւնը կուգայ այն բանէն որ նա գիտցաւ ըլլալ՝ միանդամայն շատ ապահով առաջնորդ մը և խորհրդական մը՝ ամենեւին բռնակալ:

Իր քննադատութիւնը ոչինչ ունի հրամայական, ո'չ խորքին, ոչ ալ ձեւին մէջ: Ֆակէն կը պարզէ իր խորհուրդը զբեթէ միշտ նշելով, քովս ի վեր իր նախընտրութեանց գրդապատճառներուն, անոնք որ, հակադրուելով այս կարծիքին, այս ընտրութեան և այս նախընտրութեանց, կը նաև զրդել ընթերցողն ընդունելու, վիճառանուած նիւթերուն մասին, տեսնելու կերպ մը հակառակ քննադատինին:

Ֆակէն կ'ատէ հաւատացնել. հազիւ կը համարձակի համոզել — և սովորաբար կը գոհանայ իմաց տալով: Մեծարժէք է այս համեստութիւնը: Կը սիրենք քաղցրութեամբ մղուիլ. եթէ զուարձացած, և երբեմն հրացած աչքով նկատենք քննադատները որոնց հաւատիքը խառնուած է ցուցամոլութեամբ և որոնք հաճոյքով երեւոյթը կ'առնեն մարդարկանալու, հոչակելով իրենց հետախուզումին արդիւնքները, կը չնորհնք աւելի մեր վստահութիւնը անոր որ կը թուի հետապնդել մեր առջե աւարտումը իր խորհուրդին և որ կը թուի մեզ մասնակից ընել, այս կերպով, անոր կազմութեան իսկ:

Այս ձկունութեան, այս երեւութական խորհուրդի անփութութեան կը համապատասխանէ զուարթ և ընտանեկան ոճ մը, մեծ թափանցկութեամբ, ճշտիւ յարմարող գաղափարին, պղտիկ պչրանքով մը իր խօսկան ընթացքին մէջ: Montaigne-նին պէս Ֆակէին ոճը, խօսող՝ ոչ թէ գրող մարդու մը ոճն է որ կը զատուի հաւասարապէս Պրիւնըթիէրի խօսուած ոճէն: Որովհետեւ, երբ Պրիւնըթիէր կը խօսի, ամպիսնի մը կամ ատեանի մը բարձունքէն է, և կը գտնուինք հրապարակախօսի մը ներկայութեան, շատ ինքնատէր, որ յայտնապէս կ'ուրախանայ միզի զգացնել տալով իր տիրութիւնը: Ֆակէն: Կը զրուցէ ան: Կարելի է զինք երեւակայել, ընտաներար հաստատուած կրակին անկիւնը, որ կը խօսակցի ժպիտով զրականութեան բաներուն մասին: Մարդ կը լսէ անոր ձայնին թեքումները. կը հետեւի անոր ձեռքի շարժումներուն: Մարդ կը հրճուի անոր դիտութիւններուն նրբութենէն: Մարդ կը թուզի այս քան լաւ իմանալէ — երբեմն պատրանքը կ'ունենայ մասնակցելու այս խօսակցութեան — կամ ժողվելէ բերնէն, միամիտ և բարեացակամ, խօսքեր, զոր, քիչ մըն ալ, ինքդ իսկ արտասանէիր պիտի:

Բայց այս բարեսիրտ խորհրդատուն, խորքին մէջ, առաջնորդներու լաւագոյնն է, ամենէն իրազեկը, ամենէն ապահովը:

Իր խօսուածքին քաղցրութիւնը, զըւարթ ընտանութիւնը իր ոճին, կը ծածկեն շատ խիստ խորհուրդ մը, ծայրաստիճան պայծառ, որուն ուղղութիւնը կայուն է, հակառակ երեւոյթներուն. և «պատշաճ շնորհները» լեզուին, կը յայտնեն, որուն որ դիտել գիտէ, անշարժ չափանիշը գրական այս քննադատին:

Որովհետեւ, տեսանք այդ, անհրաժեշտ չէ հաւատոյ հանգանակ մը բանաձեւած ըլլալ քննադատութիւն գործարքելու համար, կը բաւէ ներշնչուիլ միշտ նոյն ըսկըսունքներէն, ամփոփոխ՝ թէեւ զօրութեամբ իմացուած և ունենալ վարքաղիծ մը, այնքան աւելի մնայուն որքան աւելի խորշած ես զայն պարզելէ dogmatique կերպով:

Քննադատին յատկանիշն է ամէն բան հասկնալ և ամէն բան խորհրդածել: Իր իմացականութեան տարածութեամբ Ֆակէն

ԼԵԶՈՒՄԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅԵՐԵՆԻ ԲԱՐԲԱՌՆԵՐԸ^(*)

18. Պոլսոյ բարբառ . — Այս բարբառը խօսում է միայն կոստանդնուպոլիս քաղաքում, որ աշխարհիս ամենահայաշատ քաղաքն էր: Այս բարբառով զրուածքներ անթիւ են: բայց գեռ չկայ ոչ մի ուսումնասիրութիւն:

Չայնական դրութիւնը աղքատ է, պակասում է ա ձայնը, թէև կան իւ և եօձայները. չկայ նոյնպէս ե, ե ո, օ ձայնաւորների տարբերութիւնը: Երկրարբառներ նոյնպէս պակասում են: Բաղաձայնների երեք աստիճանները վերածուած են երկուսի. թթուուն և թաւ. բ, փ, զ, բ ևն:

Մրան՝ հակառակ ձայնական փոփոխութիւններ տեղի ունեցած չեն մեծ չափերով. և Պոլսոյ բարբառը թէև հայ երկրից շատ հեռու ընկած մի բարբառ, բայց շատ աւելի հաւատարիմ մնացած է հայ լեզուին, քան նոյնիսկ բուն Հայաստանի բարբառներից շատերը:

Այսպէս է նաև քերականութիւնը, ուր մեծ փոփոխութիւններ չկան. Պոլսի բարբառը արեւմտեան գրական հայերէնի նա-

(*) Շարունակութիւն՝ մեծանուն հեղինակի «Պատմութիւն Հայ Լեզուի» գործեն (ԽԴ. Գլուխ):

մեզի կը թուի լաւագոյնս համապատասխանել այս իտէալին: Եւ մաքրութեամբք, յստակութեամբք պատկերներուն, զորս իր հոգւոյն բիւրեղը կ'արտացոլացնէ աննշծ, ան է, ԽIX^{րդ} դարու վերջաւորութեան քըննադասներուն մէջ, ա'յն որ աւելի մօտեցած է սա միւս իտէալին՝ անանձնականութեան: Ատոր համար իրաւունք ունի, իր զոյգերուն մէջ, առաջին տեղին. այդ պատճառաւ ան մեծ է:

ԱՄՓՈՓԵՑ

ՊԱՐԳԵՒ ՏԵՐ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

(Շարունակելի՝ 14)

խատիպն է: Նորութիւններից մեծագոյնը բայերի անմիջական ձեւի կոր մասնիկն է որ գրական լեզուի մէջ ընդունուած չէ:

19. Թոտոսթոյի բարբառ . — Պոլսից դէպի արեւմուտք հայերէն լեզուն ջնջուած է. Եւրոպական թուրքիոյ և Բուլգարիոյ բնիկ հայութիւնը թրքախօս է: Այս թըրքախօսը շրջանում բացառութիւն է կազմում Ռոտոսթոյի հայութիւնը, իր հարեւան լրակարայի հետ միասին, որոնք ներկայացնում են բաւական ստուար բնակչութեամբ հայ գաղութ:

Թոտոսթոյի բարբառը գրի առնուած չէ. չկայ նրա վրայ որ և է ուսումնասիրութիւն:

Թոտոսթոյի բարբառը շատ չի տարբերում Պոլսոյ բարբառից. ձայնական դրութիւնը նոյն է. բայց կայ մի խոչոր տարբերութիւն ձայնական փոփոխութեանց մէջ. այդ այն է որ մինչդեռ Պոլսի բարբառում բ, գ, դ, ձ, զ բաղաձայնները պահուած են անփոփոխ, այստեղ ընդհակառակ վերածուած են թաւ փ, բ, թ, ց, չ: Այս ձայնափոփոխութիւնը՝ որ յետոյ անցել է նաև Պոլսի գրական արտասանութեան, շատեր վերաբրում են նաև Պոլսի բարբառին, որ բացարձակ սիսալ է: Պոլսի ուսմիկը հնչում է բերան, զիրք, դուռ, ջուր, ձմեռ և գրագէտն է միայն որ հնչում է այդ բառերը փերան, իրք, բուռ, ջուր, ցմեռ ևն:

Քերականութեան մէջ էլ Թոտոսթոյի բարբառը նման է առհասարակ Պոլսի բարբառին. այստեղ էլ գտնում ենք անմիջական ժամանակի կօր (իմա զօր) մասնիկը, որի գէմ երբեմ գտնում ենք զօ կամ օր: Ապառնին կազմում է բըդը, բըդ, բըդը մասնիկներով, մինչդեռ Պոլսի բարբառը ունի միայն բիդի:

20. Արիմի բարբառ . — Այս բարբառը խօսում էր նախապէս միայն նրիմի թերակղզում. 1779 թուի գաղթականութեամբ փոխագրուեց հարաւային Ռուսաստան, ուր հայերը շինեցին նոր նախիջեւան քաղաքը, իր շրջակայ 5 գիւղերով: Այստեղից էլ հայերը տարածուեցան Թոստով և այլ շրջակայ քաղաքներ:

Այս բարբառով ճոխ գրականութիւն կայ. յիշելու արժանի են յատկապէս դ. Պատկանեանի երկերը, հոտ. Ա. և Բ., Պետերբ. 1893, հոտ. Գ. Թոստով 1904: Կայ